

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԱՍՏԵՂԱՆԱԿ

Պիտի խզուի ենզմէ ինձի ձրգուած ողբան
Ո՛չ քէ կեանիին մէջ այլ մահուան մեծ հրաժեւուն,
Պիտի բացուի նոր նայելի մը երկնարով,
Ու մենք սիրոյ պիտի անցնինք լուսեղ նամբան...

Բայց անկասկած ո՛չ դուն ինձմէ եւ ո՛չ ալ ես
Քու հոգիեղ մասնիկ մը ոռղ պիտի պահեմ. —
Այս կեանիին մէջ զուցէ միայն ըստուերը դ եմ,
Ու մահն ոչինչ պիտի խանդէ բաժնելով մեզ...

Նոյն այս աղբիւրն իր վթնիս երգն արծարահունչ
Պիտի ընէ: մեր մեկնումին դեռ լրսելի.
Մեր անիւնեն ինչ նոր կեանիեր պիտի առնեն ունչ...

Ես քու սրտէղ բրդիսած էի, դուն՝ իմ սրտէս...
Քեզմէ ինձի ըրդրայ մը նոր պիտի ձրգուի.
Աստղանա՞ւ այս երկին ուրեզ, յաւերժապէս ...:

Ա.ՐՈՒՅՆ ԵՐԿԱՓ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԱԼԵՆԵՐ

Տըկարութեան մեղերուս, տարակոյսիս, երկիւղիս,
Զիղերուս՝ ցունց, աշերուս արցն նմ բերող յոյզերուս,
Կ'ուզեմ որ արդ յաջորդէ հպարտութիւնը ներուս:

Իմաստութիւնն ալեներ քող պահ մը զիս համբուրէ...
Տառապանիս ըընորիէ քող տառապանիը՝ դեղրափ...
Սորվիմ, ով կեանինք, չընկլմած՝ մուր ջուրերու մէջ անափ,
Թէ ցախս դէմ՝ ուրիշին ցաւն հոգեհաց կը բուրէ:

Սորվիմ ըլլալ վիշերուս նես առանձին ու անձայն,
Մերծել ըսկոտին արցունին, չըլսահիլ բառերուն...
Նայուածքներու մէջ ժայռուն եւ կամ խոժոն՝ տեսնել նո՛յն
Անձէն բըղիսած ու անձին դարձող զորովն եսական :

Տրուի ինձի քող կեանիին ուղիներէն՝ բարձրավիզ
Անցնիլ հանդա՞րտ վեհութեամբ, ցաւիս անգամ ժայտելէն. ...
Իմ հողմակոծ հոգիիս ըլլալ հեզնանի ապաւէն ...: